

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՄԱՍԻՍ», ԹԻԻ 20

ՅՆ. ՄԻԻԹԱՐԵԱՆ

# ՆԱՀԱՆՁ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

*— արձանագրություն —*



PRINTED IN BULGARIA

1936

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ - Մ Ա Ս Ի Ս.

ՍՈՅԻՍ.

891.99.

ԼԿ-79

1041

891.99  
L-79

1. Ն. Ն.

06 FEB 2000  
5

6 NOV 2011

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՄԱՍԻՍ», ԹԻԻ 20

ՕՆ. ՄԻԻՔԱՐԵԱՆ

# ՆԱՀԱՆՁ

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

1041



PRINTED IN BULGARIA

1936  
ՏՊԱԳՐՈՒՔԻՆ - ՄԱՍԻՍ,  
ՍՈՖԻԱ

03 JUL 2013

44380

# Ն Ա Հ Ա Ն Ջ

1.

Նորաչէն եկեղեցիի զանգերուն աղօթական ձայները, հնչուն ու մեղամաղձիկ, հասան Մարան մօրքուրի լուսամուտին և երկնային օրհնութեան մը պէս ողողեցին սենեակը, ուր երկար ստեղծ է վեր անդամալոյժ կը պառկէր ան, արդէն համակ սպիտակած...

— Զա՛ն, ջա՛ն, Ա՛սպածածին ջան, շնչաց ան ու խաչակնքեց:

Փորձեց շուռ գալ ձախ կողքին: Ի դուր: Կարծես ծանր քար մը կը սեղմէր ու կը շղթայէր զինք անկողնին: Գլուխը քիչ մը վեր բարձրացուց ու հազիւ կրցաւ վայրկեան մը կենալ: Աչքերը մթնեցան, գլուխը օրօրուեցաւ ու սպիտակ բարձին վրայ ինկաւ մնաց:

Ա՛խ, եթէ կարողանար անգամ մըն ալ ոտքի ելլել, քալել ու հասնիլ մինչև եկեղեցին, երթալ ու ծունկ չոքել Տիրամօր պատկերին առջև, մոմ վառել, լսել տիրացու Նազարի «Վերստին յաւելուած խօսք ընդ Աստուծոյն»: Եւ եթէ կարողանար, առաջուան պէս, տտաիկ տտաիկ տուն վերադառնալ, իրիկուան օջախը վառել, ժամէն բերած պաղուսնց մը խունկով բուրումնաւէտել ներս ու դուրս և թաշկինակին մէկ ծայրը ամուր պահած ժամտան պակցրացէն մաս հանել Յարութին և Աստղիկին...

Յուշերու կծիկը կամաց կամաց քանդուեցաւ ու մտքե-

Հայաստանի  
Հանրապետության  
Գրադրամատեն



Հայաստանի  
Հանրապետության  
Գրադրամատեն

859-2009

ըր տարին զինք մինչև օրերը իր կապոյտ շրջագիւտով մանկութեան, երկու սե ու զանգուր հիւսքերով պատանութեան, առողջ ու կարմիր հարսնութեան: Յիշեց պսակը եկեղեցիի կամարներուն տակ. իր ձեռքերը, օրոնք կը դողային իր գլխաւորի, Վարպետ Մակարի պինդ ու լայն ձեռքերուն մէջ:

Խեղճ Վարպետ Մակար: Ինչպէ՛ս գեղեցիկ էր ան, թուխ, առողջ, պարթև, ածտահար... Բանի՛, քանի՛ եկեղեցիներ շինեց: Ա՛յ, Արարքի եկեղեցին, այնքա՛ն հոյակապ, շինուած է Մակարի ձեռքով և ցողուած անոր քրտինքով: Մակարի ձեռքը դպած է անոր ամէն մէկ աղիւսին: «Երանի՛ եկեղեցի շինողաց»... Հապա ինչո՞ւ այնքան կանանչ կարիճ մեռաւ իր Մակարը: Մեռաւ իր մուրազին չը հասած. դեռ իր թոռը չգրկած, դեռ Հայաստան չազատած... Հիմա Հայաստան ազատ էր, բայց Մակար չկար: Ուղիղ քսան տարի առաջ, Մեծ դեպքին, Մակար կռուի գնաց ութը հարիւր երիտասարդներու հետ ու ալ չլերադարձաւ... Ո՞ր քարի տակ մնացին ոսկորներդ, Մակա՛ր: Ու Մարան մօրքուրի աչքերը պղտորուեցան ու արցունքի կաթիլները ողորեցին թոռմած, բայց վարդի կարմիրը դեռ պահող այտերը:

Եւ յիշեց, որ Մակարի մահուան բոթը առաւ այն պահուն, երբ ինք երկրորդ երկունքով կը զալարուէր. երկունքը Աստղիկին, որ հիմա հասուն աղջիկ է ու երիտասարդ սրտերու այրող բոց: Ու Աստղիկի կողքին եկաւ կանգնեցաւ իր Յարութը, որ Մակարի պէս ածտահար էր, տան ճրագ-կրակ և որու անունը աշխարհ արարած բռնած է, այնքա՛ն կտրիճ է ան ու քօտուց...

— Արեւիդ մեռնի՛մ, տղա՛ս...

Մարան մօրքուրի մտքերը յանկարծ ընդհատուեցան ու ապա, շեղելով իրենց ճամբան, եկան ու կեցան անակնկալ հարցումի մը առջև.

— Յարութը ո՞ւր է...

Արդէն իրիկուն է ու տղան տուն եկած չէ ամբողջ օրը: Իսկ Աստղիկ ինչո՞ւ այնքան անհանգիստ է այսօր: Միշտ գնաց եկաւ, եկաւ գնաց ու սակայն երբեք չժպտաց, բան մը չըսաւ բ՛նաւ...

Հարցումը սկսաւ նեղել ու աւելի տանջել զինք: Մտածեց: «Արդեօք կռի՞ւ կայ նորէն»... Բայց ի՞նչ կռիւ, քանի որ երեք ամիս է թուրք ու թշնամի չկայ: Մակարի անմեղ արիւնն ու իր արդար անէծքը կոտորեց ու փախցուց զանոնք... Է՛հ, ի՞նչ կռիւ, քանի որ Հայաստան ազատ է արդէն, հայ կամաւորներով լեցուն է քաղաքը, իսկ ոռոս զօրքին թիւ համար չկայ...

Հանգստացա՛ւ: Ռուսը խաչապաշտ է, հայ քրիստոնեայ: Եկաւ Հայաստանը ազատեց դառը գերութիւնէ: Թող Աստուած պահէ ոռոս թագաւորը, որ հայու պահապան հրեշտակն է: Բանի ոռուր կայ ո՛չ կռիւ, ո՛չ թալան, ո՛չ խեղճ մէրկան լաց, ո՛չ անմեղ հողու կոտորած... Ի՞ր աղիղ Յարութը գլուխը Աւետարանի տակ պիտի բռնէ վերջապէս ու պիտի պսակուի:

Ա՛խ, քանի՛ տարի եղաւ, որ արդար սեղան նստած չէր տղան. միշտ դեղ ու քաղաք, սար ու ձոր ինկած, օր մը փախստական, օր մը բանտի, օր մը մահու անեղ կռուի մէջ...

— Փա՛ռք քեզ, Տէր, որ լսեցիր իմ ակար աղօթքս, փրկեցիր տղաս կռիւ-պատուհաներէն...

Մարան մօրքուրի գոծունակ հառաչանքը ընդհատուեցաւ դրացի վլավան Շողիկի ձայնով, որ դղրդաց բակին մէջ, Ու մինչ Մարան մօրքուրը կ'արթննար իր յուշքոտ թմրութենէն, Շողիկ հերարձակ ներս կը խուժէր և՛ պոռացող ձայնին ետեւէն.

— Ողորմի՛ Աստուած, պոռաց ու ծունկերը դեպին զարկաւ:

— Օղորմի քո բարի ծնողաց...

Շողիկ չուզեց իսկ լսել իր ողջոյնին պատասխանը: Ան միայն անիծեց իր ու Հայու բախար: Այս ի՞նչ սե գիր էր, որ գրուած էր իրենց ճակատին ու չէր ջնջուեր երբեք: Աշխարհ արարատ սուգ հազած է, ոչխարի հօտի պէս դէս դէն կը վազվզէ, քոյրիկ... Ինք եկած է Յարութը տեսնելու: Յարութը տունը չէ՞, ո՞ւր է: Ժա՛մն էր: Մունը մ'երկու աղօթք ընելու համար: Ըսին նահանջ է, ու ժամտունը խառնուեցաւ իրար, .. Նահա՛նջ: Ինք ի՞նչ գիտնայ թէ նա

հանջը ի՛նչ գէլ գազան է: Ի՛նք միայն գիտէ, որ թագաւորէն հրաման կայ և բոլորը պիտի երթան... Պիտի երթան, քոյրի՛կ, պիտի թողնեն տուն-տեղ, օճախ ու ճրագ ու պիտի երթան... Ո՛ւր, Աստուած գիտէ... Թող անդամ մը Մարան ելլէ իր անկողինէն և տեսնէ թէ ի՛նչպէս կ'երթան... Ո՛չ հայ մնաց, ո՛չ կամաւոր... Ռուսի սոլդատը ամէնէն առաջ փախաւ: Կ'ըսեն թուրքի սև ասֆալթը վարագայ սարը բռնած կանգնած է: Աղօթարանը չբացուած, կ'ըսեն, քաղաքի վրայ հիւշիւմ պիտի ընէ... Յարուժը ո՛ւր է, տունը չէ՞, ո՛ւր է հապա ճաւերի մարդը... Ի՞նչ սև հող տայ գլխին, իր ձեռքիկ ձագերը ո՛ւր տանի հապա, ի՛նչպէս տանի, ո՛չ սայլ ունի, ո՛չ ձի, ո՛չ ջորի... Մեղա՛յ քեզ, Աստուած, ինքն ալ մտածեց, թէ Յարուժ ճար մը կ'ընէ, կ'երթայ սայլ մը, եզ մը կը ճարէ...

Փէշերը հաւաքելով և ծունկերը ձեռնելով՝ Շողիկ հեռացաւ, առանց սեւէ պատասխան ստանալու անդամալոյծէն, որ չարաչուք ու վայրերան խօսքերու այդ սարափին մէջ ուրիշ ոչինչ տեսաւ ու լսեց, եթէ ոչ իր սեփական օճախին յանկարծական քանդումը, իր հարազատ զաւակներուն ըստպանացող կենդանի մահը, որ հոս էր անա՛: Ճիշտ այս լուսամուտին տակ, գորգի այս պատասխակին վրայ, ուր քիչ առաջ իր ծունկերը ամուր դրած էր Շողիկը: Ու մահուան կենդանի ստուերը այնքա՛ն նման էր Շողիկի երկար ու նիհար հասակին, անոր տոռալ ցցուած սուր կզակն ունէր, անոր երկարաւուն և սապատուոր քիթը, ցրիւ՛ ու ալիսան մազերը, չոր ու սպառնական հազը և, մանաւանդ, անոր սուր, ճոզած ու ճմրթկուած ձայնը, որ կարծես սենեակի մէկ մութ անկիւնէն կը լսուի և որու տէրը չկայ...

Ու Մարան մօրքուր տեսաւ որ մահը, անկողինին ծայրերը զգոյ՛չ հաւաքելով ու դանդաղօրն լուսամուտը փակելով, կը մօտենայ իրեն, լուռ, անազուր իր ամբողջ սև ու երկար ստուերով կը լեցնէ սենեակը՝ առատազր վա՛ր կը քաչէ կը փակցնէ յատակին, պատերը կը սեղմէ ու սենեակը գորչ ու ծանր գազաղ մը կը դառնայ: Ու ապա կը բարձրանայ և սև կատուի մը պէս մռլտալով կը տեղաւորուի իր բարձին վրայ, մազերը կը փետտէ, կը կծկուի, սև ու որր

իր պօչին վրայ, մէ՛կ, երկո՛ւ, կը ցնցէ կզակը... Կարծես սակորնեքը կը ճարճատին, սիրաբ կը պայթի, ուղեղը կը հալի գանկին մէջ ու կը շարժանայ...

Հարազատ անուն մը կը փնտոեն Մարանի շրթունքները, բայց չեն կրնար տեսնել: անունը միշտ կը կորսուի: Սիրելի անուն մը կը տեսնեն անոր աչքերը, բայց չեն կըրնար գտնել: Անունը միշտ կը խուսափի: Թանկագին անուն մը կ'որոնեն անոր ձեռքերը, բայց չեն կրնար բռնել: Անունը կարծես թև կ'առնէ, կը թռչի...

— Ա՛...

Ու Մարան երկրորդ կաթուածը կը ստանայ: Այս անգամ անդամալոյծ է անոր ձախ թեւը: Եւ մարմնի ամբողջ կէսը, ուսէն մինչև ստքի եզունդները, մեռած է այլևս...

2.

— Թըրը՛խկ, Թը՛ք, Թը՛ք, Թըրը՛խկ, Թը՛ք...

Յարուժ սայլ կը շինէ: Ո՛չ ձի, ո՛չ եզ, ո՛չ էշ. ոչ մէկ անասուն կայ սայլը քաշող:

Միակ եզը, որ կրցաւ ճանկել ռսապէն, հիւանդ մօր փոխադրութեան անունին տակ, դեռ դրան առջև ձեռքէն հանեց: Դրացի Շողիկը սաքերն ինկած էր:

— Ամա՛ն... վերեւն Աստուած, ներքուը դուն, իմ ձեռքիկ ձագերուն իմաս կանգնիր, սայլ մը, եզ մը ճարիր: հազար տարուան դրացի ենք...

Դրացին իրաւունք ունէր: Երեք փոքրիկներ ունէր ան ու փոխադրութեան ոչ մէկ միջոց: Անտէր ու այրի կին: Ի՛նչ կը լինի, ի՛նչ չի լինիր, ո՛վ գիտէ: Ո՛վ գիտէ քանի՛ օրուան ճամբայ է մինչև էջմիածին... էջմիածին, հէ՛, հէ՛յ...

— Թըրը՛խկ, Թը՛ք, Թը՛ք, Թըրը՛խկ, Թը՛ք...

Յարուժ սայլ կը շինէ: Կծկա՞ն: Ի՛նչ հարկ: Իր թեւերը պինդ են, պողպատ են իր թեւերը: Եւ փոխադրելու արբազան բան մը ունի — մայրը:

— Աննամո՛ւս... քեզ մարդ ըսողի... հայնոյց Յարուժ ընկերոջ մը, որ խորհուրդ տուած էր իրեն,

— Մայրդ տունը թող մնայ. իսկ դուն քու գլխուդ ճա-

ըր տես, ասոր նահանջ կ'ըսեն, հարսնիք չգիտնաս... Յե-  
տոյ, ազալ քոյրդ աղատէ...

Թուրքերը ի՞նչ պիտի ընէին պառաւ, հիւանդ, անդա-  
մալոյձ կնոջ մը: Արդէն պէտք ալ չկար հեռը տանելու, քա-  
նի որ դժուար թէ երկար ապրէր... Եւ, վերջապէս, զի-  
տէ՞ր թէ ո՛ւր պիտի երթար... է՛, այնքան հեռու է, Մա-  
սիսէն անդին, ջհաննամի ծայրը...

— Ջհաննամի ծայրը ինքդ գնա՛, մրթմրթաց ու հայ-  
հոյեց նորէն Յարութ և ուրազը ձգելով սղոցը ձեռք առաւ:  
Հարկ էր ամբողջ զիշերը աշխատիլ և առաւօտ կանուխ,  
դեռ արեւը վարագէն չծագած, ճամբայ իյնալ:

Քրտինքը կ'ակօսէր ճակատը, դանդուրները կ'իյնային  
սև ու պայծառ աչքերուն: Նուրբ շրթունքները կը կրծէր:  
Անվարժ էր: Կեանքին մէջ առաջին անգամ սայլ կը շինէր:

— Է՛հ, հօ ծախու ապրանք չէ, թող քիչ մըն ալ ծուռ  
ըլլայ, միայն թէ ամուր: Ինքզինքը համողեց և յուսադրեց,  
երբ տեսաւ որ տախտակները լայն չէին նստեր լայնքէն  
ու երկայնքէն:

Ձեռքը անվարժ էր մանաւանդ սղոցի: Աջ մատը թե-  
թև մը կտրեց:

— Սատանի տարի է... Երեքշաբթի գիշեր, հարկաւ  
մատդ կը կտրես, մրթմրթաց, արիւնը ծծեց կուշտ կուշտ ու,  
ժամանակ չկորսնցնելու համար, չապիկի թեւէն ատամներով  
պատառ մը կտրեց ու կերպով մը կապեց:

— Թըրը՛խկ, թը՛ք, թը՛ք, թըրը՛խկ, թը՛ք...

Սայլը պատրաստ է արդէն: Մեծ ու երկար տաշտի մը  
ձեւով և երկու տախտակի լայնութեամբ բարձր: Բարձրա-  
ցաւ պառկեցաւ մէջը: Ուղեքը փոց, Տեղաւորուեցաւ: Լա՛ւ  
էր: Ինք աւելի երկար էր քան մայրը: Լուծքի նման բան  
մըն ալ չինեց և հաստ պարան մը կապեց սայլի աջ ու ձախ  
թեւերուն, կը մնային անիւները: Անի՞ւ... Ո՛ւրկէ ճարէր  
անիւներ: Գլուխը քերեց: Նստաւ և ծխեց: Ո՛չ, Խեղքի բան  
չէր, չէր կրնար շինել: Անիւը ի՞նչպէս կը շինեն:

— Ասողի՛կ...

Սգաւոր գեղեցիկօ՛հի մը պէս քոյրը, Ասողի՛կը, իր  
սլացիկ հասակը կախեց սանդուխն ի վար:

— Ի՞նչ կայ, Յարութ, պրծա՞ր...

— Ո՞րտեղէն... անիւ չկայ: չեմ գիտեր ի՞նչպէս կը  
շինեն...

— Անի՞ւ... Ասողի՛կ ի՞նչ գիտնար:

— Ի՞նչ...

Յարութ գլուխը նորէն քերեց ու կրթնեցաւ պատին:  
Ծխեց: Ծուխը միակ սփոփանքն էր, բայց միտքերը չէին  
կեդրոնանար բնաւ: Ուշքի եկաւ: Աչքին առջեւէն եկան ու  
անցան բազմաթիւ սայլեր ու կառքեր, գեղեցիկ, ճանչուն  
անիւներով...

Յիշեց կառապան Միքօն: Անոր բակին մէջ քանի՛ ան-  
գամ տեսած է բազմաթիւ անիւներ՝ մաշուած կամ փճացած,  
իրար վրայ թախուած... Ո՞վ կը մտածէ անոնց մասին:  
Ո՞վ անոնցմէ ճամբու բեռ կը շինէ հիմա:

Կայծակի արագութեամբ վաղեց դուրս. քանի մը զիկ-  
զակ փողոցներէ անցաւ, մինչև որ հասաւ Խաչ Փողոցի հրա-  
պարակը: ճամբան շեղեց, մտաւ նեղ ու մուխ փողոց մը,  
իջաւ բակը, ուր երբեմն կոտորուած անիւները շեղջակոյ-  
տեր կը կազմէին: Մօտեցաւ: Խուզարկեց: Քննեց: Մէկի  
տեղ երկու, երեք, չորս, հինգ... Բայց բոլորը կոտորուած,  
մաշուած, անպէտք...

Լուցկիի լոյսով ջոկջոկեց, ընտրեց լաւագոյնները, ու  
անոնցմէ երկուքը աջ ու ձախ ուսերուն օղակ շինած՝ վերա-  
դարձաւ տուն, քրտինքի մէջ կորսուած: Եւ երբ անիւնե-  
րը ուսերէն վար նետեց, ուղիղ սայլին յռջև, ձեռքերով  
ծափ տուաւ, սուլեց, երգեց հին, մոռցուած տխուր երգ մը,  
ժպտաց, աչքերը փայլեցան: Մայրիկը փրկուած է: Թող  
Ասողի՛կը չտխրի:

— Ասողի՛կ...

Քոյրը, միշտ տխուր ու սգաւոր, նորէն իր հասակը  
կախեց սանդուխն ի վար:

— Ի՞նչ կայ, Յարութ, ո՛ւր էիր...

— Անիւները բերի՛. ժամ մը և ամէն բան պատրաստ  
կ'ըլլայ: Դուն միայն ճամբու հաց բան պատրաստէ, մէկ  
երկու վերմակ, բարձ, ճերմակեղէն, ևայլն, բոլորը քեզ և  
մայրիկի համար: Ինձի ոչինչ պէտք չէ, ես տղամարդ եմ,  
ճամբու սովոր, հասկցա՞ր... Դէ՛, քոյրիկ ջան, դէ՛...

Քոյրը հառաչեց:

— Մի՛ տխրիր, երախա՞յ ես: Մայրիկը կը քնանա՞յ:

— Այո՛:

Ու Աստղիկ հեռացաւ, արցունքները հազիւ կուլ տալով: Ո՛չ, Ան չըսաւ, թէ մայրիկը այսօր երկրորդ, գրեթէ մահացու կաթուածը ստացած է ու հազիւ կը ճանչնայ զինքը: Չըսաւ թէ մայրիկը իրիկունէն ի վեր խօսիլ չի կըրնար այլեւս...

Ասդին Յարութ ձեռք տաւ անիւները: Մէկ քանի հին դամեր հանեց նորերը դրաւ. փայտ մը ասոր, զամ մը անոր ամրացուց, շուռ տուաւ դիտեց: Գետինն ի վեր և գետինն ի վար գլորեց, փորձեց, Հրաշալի՛ էր: Կը մնար միայն սոնիկ ամրացնել և ամէն բան արդէն պատրաստ կ'ըլլար: Եւ երբ ամէն բան պատրաստ էր արդէն, ձայն տուաւ նորէն.

— Աստղի՛կ, Աստղի՛կ...

Քոյրը եկաւ, ձեռքերը խաչածէ՛ կուրծքին, Տերամօր դէմքով բարի ու գթոտ, սուգի մէջ ողորուած...

— Սայլը պատրաստ է արդէն, տե՛ս, մայրիկը փըրկուած է: Միայն եկուր փորձենք անգամ մը:

Եւ ուժեղ ձեռքերով գրկեց քոյրը, բարձրացուց դրաւ սայլին մէջ, ինքն առաջ անցաւ, պարանը ձգեց գլուխն ի վար, երկնցուց մինչև ճիտը, ճիտէն քիչ մը վար, ու սայլը քաշեց աջ, ձախ, ետ, առաջ, բակի ամբողջ երկայնքովը ու լայնքովը:

— Փի՛ւթ... ամո՛ւր, հիանալի՛... Օ՛, ի՛նչ ծանր ես, Աստղիկ, հեգնեց Յարութ և կարծեց թոչուն մը կը կրէր ձեռքին. այնքա՛ն թեթեւ թուացին սայլն ու իբ բեռը:

— Մայրիկը ինձմէ աւելի ծանր է, Յարութ, մղկտաց Աստղիկ, ի՞նչպէս պիտի տանիս, քանի՞ օրուան ճամբայ է:

— Ի՞նչպէս կը տանիմ... երախա՞յ ես: Կը կարծես շա՞տ մեծ ճամբայ է: Բերկրին ու Բէնտի Մահուն անցանք՝ արդէն Բայազետն է, Մասիս, Իգաիր, Լջմիածին... Երեք օրէն կը հասնեմ... Մայրիկը թեթեւ է, քամիի պէս կը թոցնեմ...

Գացին մայրը փոխադրելու:

Լոյսի ու մութի կռիւ էր արդէն:

Տակաւին արև չկար, բայց կարմիր ու կապոյտ լոյսերու հեղեղի մը մէջ կը ծփար քաղաքը, որու ամբողջ բնակչութիւնը, կարծես կախարդական ձեռքի մը ուժով մտրակուած, լքած էր տուն ու տեղ, արտ ու ափ, ծառ ու ծառաստան, օճախ ու կրակ և բառացող հօտի մը պէս կը մագլցէր բլրակն ի վեր, օճաղալար ու գորշ ճամբու մը վրայ:

Արև չկար տակաւին, բայց կար կապոյտ ու կարմիր լոյսերու հեղեղը հրդեհուող տուներուն, որոնք իրենց կրակը առած էին հարազատ ձեռքերէ:

— Մեղի չմնաց, թող թշնամիին ալ չմնայ...:

Ու հրդեհի տարօրինակ աղմուկը ուշացած մէկ արծազանգն ըլլար կարծես քանի մը մղոն անդիէն, նահանջի գորշ ճամբուն վերերէն, արտերէն, ձորերէն ու բլուրներէն լսուող խուճապահար գաղթողներու խժալուր բառաչին, ուր աչ մէկ ձայն կարելի էր որոշել, բայց եթէ համակոծ ողբը յուզարկաւոր թափորի մը, որ ստուգապէս դէպի մահուան տունը կը քալէ ինքզինքը թաղելու...

Երէկուան շէն, ուրախ և հպարտ քաղաքին փողոցները և տունները տարօրինակ գոյներ հագած էին հիմա: Հըրդեհուող տուն մը կարմիր կը ներկէր փողոցի մուտքը, մինչ միւս փողոցին ելքը միայն սև մոխիր կը ցանէր իր գլխուն: Ու ամէն ինչ կար փողոցներուն մէջ — այն բոլորը, որ երէկ տուներէն ներս էին, սենեակներու, մառաններու, դարակներու մէջ:

Քնքոյշ կատու մը, սարսափած թառած էր ուռնիի մը ճիւղին և շեշտ ու անթարթ կը նայէր կապոյտ սենեակի այն լուսամուտին, ուր երէկ անխոյժ կը խոկար ինք՝ կողերը արեւին տուած...

Երկու նիհար նորածին հորթեր, մէկը սև, միւսը կարմիր, ածխացած գոյգ մը գերաններու արանքը կեցած, կը բառաչէին աղիողորմ.

— Կերակրեցէ՛ք մեզ, մենք մայրեր չունինք հիմա... Անդին՝

— Թը՛փ, Թըրը՛փ, Թըրը՛փ, Թը՛փ...

Կաղալով ու ճոնչալով Յարութի սայլը ճամբայ կ'իյնար վերջապէս:

Հարկ եղաւ սեփական ձեռքերով քանդել տան դուռը, որ կը նեղնար, կը կծկուէր ու ճամբայ չէր տար Յարութի սայլակին:

Է՛հ, ի՞նչ պիտի ըլլայ. ուրիշները իրենց տունն ու տեղը հրդեհի տուին, եթէ դուն սեփական դուռը սեփական ձեռքերովդ խորտակեա՛ ի՛նչ պիտի ըլլայ... Սրդէն որո՞ւ պիտի մնայ հօրենական-պապենական այդ աւերակը... Գանի՛ հարիւր տարուան տուն է. ճոթը կը հասնի մինչև քանի՛ հարիւր տարի առաջ... քանի՛ սերունդներ ծնան ու մեռան այս բակին մէջ, այն խնձորենիին մօտ քրտինք թափեցին, այս առիքին տակ երազներ տեսան, այն սիւնին մէջը տուած՝ արցունք կուլ տուին:

— Վա՛յ քո տունն աւրուի ֆալազ...

Վերջը՞: Ո՞ւր է վերջը: Բայց անշո՛ւշտ, անշո՛ւշտ պիտի վերադառնայ օր մը: Աշխարհի բաները ո՞վ գիտէ... Հա՛յ, հա՛յ... Ռուսի և թուրքի կռիւ է, կռուի բախտ է, ի հարկէ: Ինք կռիւ չա՛տ է տեսած. երէկ բախտը քուկդ էր, այսօր թշնամիին. վաղը բախտը քուկդ կ'ըլլայ նորէն: Միայն... այս գուլումը, այս նահանջը չա՛տ էր անսպասելի... Այսքա՛ն ժողովուրդ, այսքա՛ն կամաւոր, այսքա՛ն ոռւսի սոլդատ... Իհն ինչքա՛ն հրացան, թնդանօթ... և ո՞ւր է թշնամին... Սուտ խօսք, ե՞րբ կռուեցանք, ինչո՞ւ կը փախչինք... Եթէ չկռուիս, ի հարկէ կը փախչիս. բայց նամուսին, ամօթ պատկառանքին ի՞նչ է եղած... այսքա՛ն ժողովուրդ, այսքա՛ն կամաւոր, այսքա՛ն ոռուսի սոլդատ...

— Ռո՛ւս... Ռուսի թակարդ չըլլա՛յ...

Է՛հ, կծիկը շատ է հանգուցուած... ծայրը ո՞ւր կէ գտնէ... և, յետոյ, ի՞նչ բարակ մանելու ժամանակ է, ուշացած չէ՞ ինք արդեօք:

Ամբողջ գիշերը անտէր սայլին վրայ աշխատեցաւ. ցամաք հացի կտոր մը իսկ բերանը դնելու ժամանակ չուներցաւ. մարդ-մարդասան չտեսաւ, անգամ մը ռսարբ չհանդիպեցաւ, ի՞նչ կար, ի՞նչ չկար. նոյնիսկ չստուգեց թէ զրացի Շողիկը ճամբայ ելա՞ւ... Ոչի՛նչ:

— Աստուած ողորմած է...

Յետոյ, ինք թեթեւ տաքեր ունի, պինդ և ուժեղ ձեռքեր, առողջ է: Առողջ է նաև քոյրը, Ասաղիկը: Խեղճ Ասաղիկ... ինչպէ՛ս պիտի քալէ օրերով, շաբաթներով, արեւի կամ անձրևի տակ, փոշիի կամ ցեխի մէջով... Իսկ մա՞յրը: Ողջ կը մնա՞յ արդեօք: Գոնէ մինչև Էջմիածին հասցնէր...

Գլուխը շուռ եկաւ պահ մը այդ չարաչաք կասկածներու սեղատարափին տակ, բայց ինքզինքը գտաւ: Երկար, անթարթ, յուզիչ ու արտասուագին նայեցաւ հայրենի տընակին, բաց ու խորտակուած դրան, բակին մէջ օրօրուող ուսենիին ու անոր արմատները լուացող փօքրիկ վտակին, որ պղտոր էր այսօր: Նայեցաւ փողոցին վրայ կախուող ըսպիտակ վարագոյներով լուսամուտներուն, որոնք հեռաւոր կարմիր բոցերու անդրադարձումները կը պահէին...

Սիրտը մղկացաւ: Կարծես մէկը, կուպիտ ու անաստուած, երկաթ ու բութ ձեռքերով, գարկաւ կուրծքին, բան մը պատուեց հոն, գտաւ բաբախող սիրտը, բռնեց ու ամուր ձմլեց և ապա սահեցաւ վար, գտաւ աղիքներու հիւսքը ու սկսաւ գալարել անգութ ու վայրենի... Աչքերը մթնեցան ու երբ գլխու վտանգաւոր պտոյտէ մը հտք անոնք կը բացուէին վերջապէս, կը տեսնէին Ասաղիկը, որ անուռն ու անհնարին Սուգի մը իբրև խորհրդանշան, սև ու գանգուր վարսերը թափած ուսն ի վար, ծունկի իջած է խորտակուած դըրան՝ սեմին, կը համբուրէ հայրենի հողը և կը հեծկլայայ...

Մա դարձաւ, աչքերը սրբեց, կոկորդին սեղմուած վերջին արցունքը կուլ տալ, վերջին հառաչը խեղդել կարծեց ու մօտեցաւ քրոջը:

— Ասաղի՛կ...

Ի՞նչըր, բաղնի մը նման, փաթթուեցաւ եղբօր վզին,

— Ա՛խ, Հայրենական Տուն...

Գրկեցին զիրար, իրար համբուրեցին, լացին բարձր, անզուսպ: Կարծես մէկը մեռած էր սիրելի, հարազատ, անզին: Կարծես քոյրը սեփական մատներով կը փակէր մեռնող եղբօր աչքերը. կարծես եղբայրը կը գրկէր մեռնող քրոջ փօքրիկ մարմինը...

Մայրը պառկած էր փափուկ ներքնակներու վրայ, իր օժիտ բերած մետաքս վերմակին տակ: Յաւադին մարմնի կէսը արդէն մեռած, միւս կէսը մեռնելու յստակ ցանկութիւն ունէր: Բայց մահը կ'ուշանար, չես գիտեր ինչու...

Շրթունքները տակաւին կը շարժէին, բայց չէր կրնար խօսիլ: Աչքերը երբեմն արագ արագ կը թաւալէին, երբեմն ալ պի՛շ կը յամառէին կը կենային ոեւէ առարկայի վրայ, կամ ճիգ մը կ'ընէին ետ նայելու, ե՛տ, դէպի հայրենական տունը...

Սիրտը կը տրոփէր դանդաղ, զգոյշ, Յարութի սայլին նման երբեմն օրօրուն, երբեմն արագ, երբեմն քր՛ոթ կարելով, բայց կը բարախէր վերջապէս: Կը գործէր նաև բանականութիւնը: Կը դատէր, կը վերլուծէր, կը գիտակցէր կարծես ամբողջ ողբերգութիւնը, որ կը կատարուէր իր աչքին առջև, իր անդամալոյծ մարմինին շուրջը, իր զաւակներուն հողիներուն մէջ ու դէմքերուն վրայ: Եւ ուղեղի այդ հիւսնադոս ու աարտամ դատումներուն, սրտի արագ ու յարադարձիկ գնացքին մէջ միակ ցանկութիւնը իր օճախէն շրածնուիլն էր:

— Ինչո՞ւ չթողին հայրենի առիջին տակ փչելու իր շունչը...

4.

Դեռ իրիկուն չեղած, Յարութի սայլը արդէն հասած է խուճապող բազմութիւններու վերջին մնացորդներուն, որոնք մեծ մասամբ կաղեր են, հիւանդներ, ծերեր, մանուկներ, կիներ:

Հազարով, երկու հազարով անոնք թափթփուած են հնձուած կամ դեռ չհնձուած արտերուն մէջ, դէզերուն կտին, ճամբուն երկայնքն ի վեր, հասած մինչև դէմի սև քարածայտերը, օճախ-կրակ վառած, մեռնող արեւին տակ սեղան փռած՝ ցամաք հացով, տեղ տեղ կտօր մը չոր պանիրի հետ: Կամ ցորենի խուրձեր կրակի վրայ կը բռնեն, պալաւիւր կը շինեն, կ'ուտեն, կը հեծկտան, կ'աղօթեն, կ'անիծեն, կը հայոյնեն: Կը հայոյնեն անվերջ ինքզինքնուն, ամէնուն, պատճառին, հետեւանքին:

Ու Յարութի սայլը կանգ կ'առնէ: Սեփական լուծը սեփական վզէն կը հանէ, խոտի դէզի մը ետև սայլին ու մայրիկին համար ապաստան կ'որոնէ: Կը նայի Ասաղիկին: Նուրբ ու քնքոյշ այտերը արտասովոր կարմիր ներկեր ունենան կարծես: Արտամեախ խնձորներ են, ուռած, կարծես չար մեզուներէ խայթուած: Աչքերուն նոյն արտասովոր փայլը, որ ջղայնոտութիւն ու տենդ կ'ազդարարէ: Արեւը խաշած է բարակ շրթունքները ու առաջին պատուած քները բացուած են արդէն հոն, կծող արեւի սուր դանակներով: Գիթը սպիտակ-դեղնաւուն շապիկ մը հագած է: Թանձր ու մօխիւր փոշին նստած է երկար թարթիչներուն: Կը կազայ արդէն:

Կը նայի մայրիկին, որ երկնցած է սայլին մէջ լուռ, անշարժ: Մեռե՛լ, կատարեալ մեռե՛լ: Մեռած չէ՞ արդեօք: Ո՛չ: Մայրը կը շնչէ, աչքերը բաց խուփ կ'ընէ, արցունքի կայլակներ կան հոն:

— Խեղճ մայրիկ... կը հառաչէ ու թանձր, մածուցիկ գնդիկ մը կու գայ կը կանգնի կոկորդին...

Գիշ մը հաց ծամծմեց ազի պանիրին հետ: Ծխեց: Ծուխը սփռփեց գինք, ցրուեց ամէն շար կասկած: Վեր ելաւ փաղաքչեց մայրը... Խեղճ, խեղճ մայրիկ, ի՞նչ պատահեցաւ յանկարծ... Երէկ այնքա՛ն լաւ էր... Ծածկեց, ծրարեց, կարծես իր երախան ըլլար, պղտիկ, անմեղ, անզօր: Գնաց գրկեց քոյրը:

— Հիւսնդ ես, ինչո՞ւ տաք ես այսպէս, Ասաղիկ...

— Է՛հ, ոչինչ, Յարութ, դուն քեզի նայէ ու մայրիկին: Սայլէն հանեց իր կարճիկ սիրունիկ մօտէլ հրացանը, հարսի մը պէս գրկեց: Խուրձեր, լաթեր, փամփշտակալ իրար խառնեց, բարձ ու ներքնակ շինեց, հրացանը կողքը դրաւ ու փորձեց աչքերը փակել: Բայց քնանալ չկրցաւ: Երբեք: Մայրիկը կրնար մրսիլ: Ասաղիկը կարծես հիւսնդ էր: Չքնանա՞ր ու չուշանա՞ր յանկարծ: Արդէն որքա՛ն, որքա՛ն ուշացած է, մնացեր է կոյրերու, կաղերու, կիներու ընկեր: Թուրք ու թշնամի չկա՞յ շուրջը, ի՞նչ իմանա...

Վեր ելաւ, նստաւ, սուրբ, ծխեց: Սայլակին շուրջը հեռուէն ու մօտէն շրջան ըրաւ: Անթիւ օճախներ կը վառ-

ուէին հազարաւոր արիւնկալած աչքերու նման: Հեռուէն կը լսուէր ծովի ողբը, միօրինակ, վայրենացած ու անխճովուռ:

Եկաւ ու նորէն ստուգեց: Մայրը կը պառկէր սայլակին մէջ անշարժ, մեռելի պէս համբ: Միայն կը շնչէր: Քնած էր: Քնած էր նաև քոյրը, Քրիստոսի խաչափայտին վրայ ինկած Մարիամի մը նման, սգաւոր ու մեռելատէր: Լա՛ւ էր: Անոնք գոնէ կը քնանային: Ի՞նչ, է՛ն, թող փորձէ, երեւի քունը կու գայ, ուշ կամ չուտ: Ու պարզուեցաւ նորէն խուրձերու խշտեակին վրայ, աջ ու ձախ դարձաւ, տրորուեցաւ, տառապեցաւ, մարմինը քերեց, փորփըրեց սուր եզուներով: Չեղաւ: Քուն չկար: Վճռեց անշարժ ու աչքերը փակ մնալ և համբել մէկէն մինչև հարիւր ու այդպէս անվերջ, մինչև անզգայութիւնը գար, առանց հրաւէրի ու ցանկութեան:

Կը համբէր, կը համբէր ու միտքերը պահ մը ցրիւ կու գային, կը թափառէին հոս հոն ու յանկարծ նորէն կու գային, կը համախմբուէին, իրար վրայ կը զիզուէին բարդ բարդ ամպերու պէս ու կը ճնչէին ուղեղը, սիրտը կը կրծէին:

... Ու հեռուներէն անթիւ անհամար հեծեալներ, սև ու մութ անտառի օրօրուող ու քալող ծառերուն պէս, կը փակէին հորիզոնը, երկինք, գետին, աջ ձախ ու պինդ, ամբակուռ շղթայ մը կը հիւսէին իր շուրջը: յետոյ կը վերածուէին մըջիւններու անհամար, եռկծող բազմութեան ու սև լիճ մը կը կազմէին իր սաքերուն ամի: Ու ջուրը կը բարձրանար, յորձանք կու տար, կը ֆշֆշար ու կը սպառնար կլլել, խեղդել զինք... Կը փորձէր ցատկել սև լիճին վրայէն ու... կ'արթնար:

Վեր կ'ելլէր, կը նստէր, ծոճրակը կը քերէր, կը նայէր շուրջը, քրօջ, մայրիկին: Քնած են: Լա՛ւ է: Կը յօրանջէր ու նորէն կը պառկէր: Ու աչքերը տակաւ կը փակուէին, այս անգամ իր կամքէն անկախ:

... Նոյն սև ջուրը, այս անգամ վարարած գետի մը ընթացքը առած, պղտոր, արիւնի կարմիր երիզով մը: Շուրջը սև ժայռեր են, ցից, սուր, դաժան: Տօթը կը խեղդէ զինք: Հարիւրաւորներ, մերկ ու քրքջուն, ջուրը կը մտնեն ու աչնան տերեւերու պէս կ'օրօրուին աջ ու ձախ,

104

104

ետ ու առաջ: Կը պարեն, խող կը կանչեն, անհնարին երջանկութենէ կը պոռան, կ'աղաղակեն, ճի՛տ կը հանեն երկինքին դէմ ու ձեռքերով, լեզուներով, ականջները թափ տալով կը կանչեն զինք... Եկո՛ւր, եկո՛ւր: Արդարև: Տօթը կը խեղդէ զինք: Ինչո՞ւ չփորձէ լողանալ, ղովանալ քիչ մը: Ջուրը կը մանէ: մէ՛կ, երկո՛ւ, երրորդ քայլը արդէն կը խրի տիղմին մէջ ու ջուրը կը հասնի մինչև պորտը, կը ձգուի կուրծքէն վեր, կը բարձրանայ ու կոկորդը կը սեղմէ կուպրի սև ու մածուցիկ հիւթով... Կը փորձէ ետ գալ, չի կրնար: ցունց մը կու տայ մարմինին ու... կ'արթննայ: — Ի՞նչ յիմար երազներ են...

Մայրիկը հօ չի՞ մեռեր: Քոյրը քնած է: Օրօրուելով կ'ուզողի դէպի սայլը: Մայրը քնած է լուռ, անշարժ: Կը շնչէ սաղայն: Քնած է նաև քոյրը: Սակայն շրջապատի աղմուկը չի դադարի: Կ'ուշաքերի: Կ'անդրադառնայ իրօրութեան: Ամէն կողմ կրակ է ու ծուխ: Ցուրտ է: Գիշեր: Եւ խուճապող բազմութիւնը իր վախն ու մերկութիւնը ծածկելու համար օձախ է վառեր ամէն դի: Հայրենական տունը լքած կամ կորսնցուցած բազմութիւնը ասկէ ու անկէ, արտի այս ծայրէն, բլուրի այն լանջէն, ձամբու խորերէն, սև քարերու իր ապաստարանէն ձայն կու տայ, զիրար կը կանչէ — մայրը իր կորսուած որդին: Եղբայրը իր անհետացող քոյրը, ամուսինը իր գետնի տակը մտած կինը...

Եւ ձայներու ու կանչերու ժխորը կ'ալեկոծուի արտերուն մէջ, ինքզինքը կը կրկնէ շարունակ: Պատասխանները կը դառնան հարցում, հարցերը կը մնան հարց ու ոչ ոք կրնայ իր փնտռածը գտնել խաւարին ու քառսին, ձայներու միջոց փլշող աշտարակաշինութեան մէջ...

Ու Յարութ չկրցաւ քնանալ, Երբեք:

5.

Նահանջի երրորդ օրն էր: Յարութի սայլը մէկ քանի ժամէն պէտք է հասնէր պատմական գետի՝ Բէնաի Մահուի փերը, ուր իրական վտանգը շնթողած էր մութ ձորերուն



մէջ, սե ժայռերուն վրայ, պղտոր այիքներուն խորերը...  
Արդէն հրամանը վաղո՞ւց, դեռ քաղաքին մէջ տրուած էր.  
— Երեք օրէն կտրել անցնիլ Բէնտի Մահուն...  
Վա՛յ ուշացողին: Բայց Յարութ ուշացած չէր: Յոյս  
ունէր որ ուշացած չէր: Բիչ մը աւելի կորով թեւերուն ու  
սրունքներուն: Բիչ մը աւելի խնամք և խրախոյս ամէն  
վայրկեան գետին տապալուող Աստղիկին, քիչ մը յոյս  
թէ մայրը ողջ պիտի մնայ դեռ. ու Բէնտի Մահուն ո՛ւր է  
որ, ժամէ մը, երկու ժամէն կը հասնի...  
Օրը կէսօր է: Հեղձուցիչ օթ: Օգոստոսի արեւը ուղիղ  
կ'իջնէ աչքերուդ: Մարմինդ ներսէն ու դուրսէն կը բոցա-  
վառուի, կ'այրուի: Ծոծրակիդ վրայ հաւկիթ կը խաչեն: Ոտ-  
քերդ բռնած են կրակ պսնող մոխիրներու վրայ: Մարմինդ  
կեղտի մէջ քոր կու գայ: Գրախնքը կը հեղեղէ վրայ գլուխդ  
ամբողջ և չրթունքներդ, լեզուդ, քիմքդ, կոպերդ աղի ջու-  
րի համ ու բոյր ունին միայն:

Քալե՛լ, քալե՛լ: Ո՛չ: Լծուիլ եզի, ձիւ, ջորի, էշի  
նման: Բայց թանկագին բեռ մը կրել, հարազատ, ծնող-մայրը:  
Չոյզ գոմէշներով և զոյգ մը եզներով լծուած սայլ մը  
ճամբան շեղեց ու եկաւ զարնուեցաւ Յարութի սայլին:  
Սայլակը ցնցուեցաւ, բայց Յարութ կերպով մը պահեց:  
— Ախմա՛խ, կանչեց սայլուոր գիւղացին, փախի-փա-  
խի այս օրերուն մեռե՞լն էր պակաս որ փախցնէիր...  
Իսկ ինք փոխադրելու ելած էր իր չուլն ու չուալը,  
բոլորը ինչ որ ունէր տունը, անգամ խաչերկաթը...  
Յարութ կատղեցաւ, բայց ինքզինքը զսպեց.  
— Ճամբադ գնա՛, ա՛յ հայ, ճամբա՛դ գնա՛:  
Երկու կամաւորներ, առօք փառօք, ձիերը նստած, ու-  
րախ երգեր չրթունքներուն՝ աչք նետեցին Աստղիկին: Ա-  
պա իրար մօտեցան, փոխացին ու քայլերը դանդաղեցու-  
ցին: Ետ մնացած Աստղիկը գէշ բան մը նախզգաց, շատա-  
գունեցաւ անոնց լիտի հայեացքներուն տակ և փորձեց ուժ  
տալ ջախջախուած սրունքներուն ու հասնիլ սայլին ու եղ-  
բօրը: Կամաւորները մտրակեցին ձիերը ու անհետացան:  
Հայրենակից երկու երիտասարդներ, ընկերներ, չես  
գիտեր ուրկէ ձիեր ճարած, անցան Յարութի առջեւէն: Տե-

ասն, ճանչցան, քիչ մը կանգ առին: Նայեցան իրարու,  
ձուեցան, նայեցան սայլակին մէջ ու տեսան Մարան մօր-  
քուրը... Մեռած էր: Սայլակի կողքին, կաղ ու սզաւոր,  
կը քայլէր քոյրը, Աստղիկը...  
— Ի՞նչ գործի էր Յարութը, խե՞նթ էր, ուզեցին հար-  
ցնել, բայց վախցան, որ ամչնան յանկարծ ու... ձիերը  
ձեռքէ հանեն... Է՛հ, ի՞նչ գործ ունին: Ոչինչ չըսին, նոյն-  
իսկ չբարեւեցին տարիներու իրենց ընկերը, զինակիցը...  
Ձիերը մտրակեցին ու փոչիներու ամպերուն մէջ կոր-  
սուեցան:  
...Ու հիմա Աստղիկ ծարաւ է:  
— Ծարա՞ւ... ո՛ւրկէ՞ ջուր գտնել օթակէզ այս անա-  
պատին մէջ:  
Յարութ կանգ առաւ: Նկատեց սե ու օճադալար, լայն  
շղթայ մը խուճապող բազմութեան, որ տակաւ կը տարած-  
ուէր, կը փռուէր դէպի վեր, ջուր փնտնելու յոյսով:  
Քայլերը ուղղեց դէպի հոն: Ուզեց շտապել, բայց քայ-  
լերը չէին հպատակեր: Կը կաղար: Կօչիկները արդէն վէր-  
քեր բացած էին ոտքերուն և արիւնը թանձր, խոնաւ ու  
մածուցիկ, չաղախ կապած էր ոտքի մատներուն:  
Բայց քալեց: Հասաւ մացառուտը, ուր թափած էր հա-  
զարաւոր բազմութիւն՝ բերանքս ի վար: Չո՛ւր: Իժուար էր  
որոշել: Թերեւս: Բայց աւելի շատ գուե՛խ էր, պղտոր, ճան-  
ճարոյր, անձրեւի ջուր, անթիւ մոծակներու կայան, ան-  
թիւ կճղակներով կոխկրտուած...  
Ամբողջ օրը ծարաւ էր ինքն ալ: Պղտոր, գոլ, գուե՛խ  
այդ ջուրը ամէնէն պաղ ու անապակ աղբիւրի թովչանքը  
բերաւ իրեն առաջին հայեացքին: Ծոծրու, ոտքերը պար-  
զեց, փորին վրայ ինկաւ, աջ ու ձախ ձեռքերը թիկն առաւ  
ու պապակած չրթունքները հպեց ջուրին: Այդ վայրկեանին,  
բեռնաբարձ իշուկ մը ոտքերը և դունչը միտեց Յարութէն  
ճիշտ քայլ մը անդին ու պըչպչալով ջուրի պատրանքը առ-  
նել ուզեց: Վայրկեան մը Յարութ վարանեցաւ, մտածեց  
թէ կարելի է վեր բարձրանալ և իշուկէն քայլ մը անդին,  
քիչ մը վերէն խմել ջուրը, բայց այդ մտածումը ակնթար-  
թի մը մէջ անհետացաւ ու զայն փոխարինելու եկաւ ծարա-

ւի դատան ու ինքզինքը կրծող պահանջը... Ու խմեց, ծըծեց, ծծեց անվերջ, պայթելու աստիճան: Եւ երբ արդէն յագեցած զգաց ինքզինքը՝ թեւովը շրթունքներուն վրայէն սրբեց կանկածելի կանանչ մամուռները և բաժակը երկարեց լեցուց Աստղիկի համար:

— Մացառուարը, ուրկէ կ'անցնէր Յարութ, տեղ տեղ ափ մը ստուեր կը շնորհէր: Այնպէ՛ս, այնպէ՛ս ուղեց գէթ մի-այն տենդավառ ու խժացող գլուխը պահել անդօրր խոստացող պատասխիկ մը այդ ստուերին մէջ: Նոյնիակ բազուկները տարածեց և ձեռքերը փական փուչերուն... Խորքէն մանկական ճիչ մը, նոր թռչելու ելլող արտոյտի մը թոյլ ծըռցով ականջին հասաւ: Աչքերը չոեց, նայեցաւ: Մազերը ցից ցից կանգնեցան գլխուն:

Ամպի ծուէնի մը պէս սպիտակ էր մանկիկի փոփուս մարմինը, փաթթուած պատառոտուն շապիկի մը մէջ: Հազիւ քանի մը ամռական...

— Անաստուածնե՛ր, մղկաց Յարութ և կեցաւ գլուխը քերեց պահ մը:

Լուսաւոր միտք մը ակօսեց ուղեղը: Սայլին վրայ տեղ ունի: Մանկիկը կը տանի: Մե՛ղք է: Հայի զաւակ է:

Ու դողոյշ, վախվխուն, քնքշալիք՝ մանկիկը ափին մէջ բռնեց ու թափ տուաւ քայլերուն:

Ճամբուն երկայնքը, փոշիներու մէջ կորսուած, վարսերը ուտերուն թափած կին մը, մատները կը կտորտէր, գողնուցին մէկ ծայրովը արցունքները սրբելու ուժ կը գտնէր և,

— Զաւա՛կս, անձե՛ղ, հրեշտա՛կ զաւակս, կը կանչէր:

Յարութ լսեց: Մանկիկին մայրի՞կն էր: Ի՞նչ գիտնաս: Հազար ու հազար մայրեր կան: Հազար հոգեր ու ցաւեր: Ո՞վ չի արտասուեր այս օրերուն: Ո՞վ կորուստ մը չունի... Եւ շարունակեց քալել:

Անդին սգաւոր կ'նոջ ողբը դադրեցաւ մէկէն: Աչքերը փայլատակեցին: Տեսաւ ու ճանչցաւ հարազատ զաւակը:

Ի՛ր, ի՛ր զաւակն էր այդ. այդ դեռ անանուն իր զաւակը: Եւ ի՞նչ հրէջ մըն էր այդ մարդը, ո՞ւր կը տանէր իր մէկ հատիկ, իր սիրոյ ու տառապանքի, երկունքի ու մայրութեան անդրանիկ այդ պտուղը: Ու չանդրադարձաւ, չու-

ղեց իսկ գիտակցիլ բնաւ, թէ քիչ առաջ ինքն էր որ լքած էր իր զաւակը, դերադոյն անզօրութեան մը ու մահէն աւելի ծանր յուսահատութեան մը մէջ: Ու կորսուած, թռչունի, օձի, գէլ՝-զազանի կեր դարձած, քիւրտի ու թուրքի սուրին ծայրը անցած, ընդմիջա մեռած իր զաւակը հոս էր ահա, մարդու մը ճանկերուն մէջ... Ու այդ մարդը չի խըղձար իրեն, կը տանի, կը փախցնէ իր զաւակը:

Ու կինը, վագրի մը ոստիւնով Յարութի առաջը կտրեց:

— Ո՞ւր կը տանիս զաւակս, անաստուա՛ծ, տո՛ւր, ե՛տ տուր զաւակս, անտէ՛ր կարծեցիր... Յարութ սառեցաւ, քար կրտեցաւ: Մի՞թէ:

— Երախան ք՞ուկդ է, մղկաց ձայնով մը, որ հազար ներողութիւն կը խնդրէր:

Ակնթարթի մը մէջ մայրը խլեց զաւակը Յարութի ձեռքէն, ծունկի եկաւ ու թոռմած, ցամքած, դատարկ պարկի մը պէս կախ ինկած ու արեւէ կիզուած ստինքները զաւակին բերանը ճիւթեց կերպով մը...

Յարութի քայլերը դողացին, բայց քալեց նորէն:

Երբ հասաւ՝ սեսաւ Աստղիկը, որ սայլին վրայ բարձրացած, վարսերը կը փետտէ մօր դէմքին և յուսահատ ու անզուսպ ողբ մը կը ձգէ, որ քարերուն աղաղակել կու տայ...

— Ի՞նչ, մայրիկը մեռա՞ծ է...

Հարցումին պատասխանը չտացաւ... Մօտեցաւ, վարէն վեր նայեցաւ ուղիղ մայրիկի աչքերուն, որոնք բաց, ակնապիշ, արեւին ու երկինքին ուղղուած էին... Սոսկաց: Գտաւ բազկերակը: Թոյլ, շա՛տ թոյլ կը զարնէր ան տակաւին: Գլուխը դբաւ սրտին, կ'աշխատէր ան ալ: Ու յոյսը ծաղկեցաւ նորէն, հիւանդ, աղազուն, գրեթէ անյոյս յոյս մը, բայց յո՛յս վերջապէս:

— Բան չկայ, չոգ-զարկ է, ըսաւ ու փորձեց մխիթարել ինքզինքը: Քոյրը:

Զուրի բաժակը երկարեց Աստղիկին:

— Խմէ՛, ըսաւ, մի՛ լար, բան չկայ, չոգ-զարկ է: Երթամ քիչ մը կաթ ճարեմ, կը խմէ, կ'աղէկնայ. շուտով կը հասնինք:

Կա՛թ: Ո՞ւրկէ ճարել կաթը... Աւելի շուտ արծիւի կաթ կը ճարես...

Ու հայկացքը՝ բռնեց՝ աջ, ձախ, աստ, անդ...

Շուռ եկաւ վազող, զերար հրմշտկող, ոտքերէն փուշեր հանող ու վէրքեր կապող, ծարաւէն պապակող, հոս հոն յոգնութենէ ուժասպառ նստասող անթիւ, անգլուխ, անլեզու ամբոխին մէջ:

Մօտեցաւ խումբի մը, որ հացի փշրանքներ կը ծամէր՝ նստած զոյգ մը եղներու ստուերին:

— Կաթ չունի՞ք:

— Մեր եզը կաթ չի սար, հնչեց չոր ձայն մը:

Հարուածը և ամօթը կուլ տուաւ: Անցաւ ուրիշ կայաններ:

Մացառուտին տակ այծ մը կը կթուէր:

— Պուտ մը կաթ տուէ՛ք, ախպէր, մայրս շող-զարկ եղած է...

— Պուտ մը կաթ... յիմա՞ր է այս մարդը: Ամբողջ ընտանիքը այդ այծին յոյսովն է, որ բեռ կը կրէ և լակոտ-լուկուտ կը կերակրէ: Գնա՛, գնա՛ կով ունեցողներուն մօտ: Յարութի թմրած ես արթնցաւ:

— Ուզածս պուտ մը կաթ է միայն, դրամով տուէ՛ք: Եւ արծաթ դրամի կտոր մը նետեց:

— Զունի՛նք ըսինք... Կաթ ծախողին գնա...

Աչքերը լայն բացուեցան: Հրացանը ուտէն ցած բերաւ:

— Տուէ՛ք ըսի, հիւանդի համար է, ես ձեզ մարդ ըսողի...

Մանկամարդ կին մը մէջտեղ ինկաւ:

— Ոտքդ պագնեմ, երախայի տէր ե՛նք...

Յուզուեցաւ: Զգաստացաւ: Խղճաց:

— Նալլա՛թ չար սատանին...

Ու հեռացաւ շուար, մորմօքուն, յուսահատ:

Անդին գիւղացի ընտանիք մը, փորի վրայ պառկած, կաթի մէջ գարի հաց բրթած, բերանը կը ճիճփացնէր:

— Պուտ մը կաթ, հիւանդի համար է: Ու արծաթ հինգ զրուշնոց մը նետեց:

Լոտթի՛ւն: Բաժակը պարզեց ու գեղեցիկ աչքերը դուրս եկան ակնակապիճներէն:

— Շո՛ւտ, ժամանակ չկայ, հիւանդը մինակ է, կի՛ն է, մա՛յր է, ծերունի՛...

Լուռ ու չկամ՝ բաժակը առին ձեռքէն, առանց իրեն նայելու, հազիւ յատակը սպիտակցուցին ու դրամը գետնէն վերցուցին:

— Շնորհակալ եմ:

Պատասխանող չեղաւ: Միայն տեսաւ ու զգաց անհամարձակ բարկութեան տխրո՞ւ ու անիրաւ չեչոտ մը, որ կը դողար կարճ ու գէր մարդուկի մը դէմքին:

Պուտ մը կաթը սփոփանք մը եղաւ աւելի շուտ իրեն ու Աստղիկին, քան մօրը, որու շրթունքները հազիւ բացուեցան հեղուկը ընդունելու համար: Ամէն պարագայի տակ մայրը կը շնչէր տակաւին: Ա՛խ, եթէ միայն մինչև Բէնտի Մահուն հասցնէր ու անցնէր... անկէ անդին փրկութիւն է, կ'ըսեն. գիւղ կայ, օճախ-կրակ, տուն, տեղ, հայ, քըրխստոնեայ, բժիշկ գուցէ... Աստուած ողորմած է...

6.

Չես գիտեր ո՛վ հրամայած էր:

— Թողնել սայլերն ու բեռները և միայն հողի աղատել... Դեռ իրիկուն չեղած կտրել անցնիլ Բէնտի Մահուն...

Քօլաֆ հեծեալներու հարիւրեակ մը սուրերով ճամբայ կը բանայ, Ոչ ոք կը խնայուի անոնց վայրենի արշաւին տակ:

Սայլերու լուծքերը, անիւները, բեռները, տէրերը կը փաթթուին իրարու, կը կենան: Գոմէշները և եզներու կոս ոչները իրարու կը բախին: Սայլակ մը ուրիշ մեծկակ սայլի մը տակ կը ճռնչէ, մէջքը կը փշրէ: Պառաւ մը ցած կը գլորի ու ալիւրի պարկերուն տակ կը ճչայ: Քօլաֆի մը ձին կը թռչի ուրիշ սայլի մը վրայ, ես կու գայ նորէն, իր սմբակներուն տակ գեղջուկ հարսի մը կողքը կը ջարդէ ու նորէն սայլին վրայ կը բարձրանայ, մարակ մը կ'ուտէ ու կ'անցնի վերջապէս, մարդկային մարմիններու վրայէն:

Արեւ կայ տակաւին, բայց փոշիի ամպերու գունդերն են միայն, որ օղակած են հազարաւոր բաղմութիւնը: Կայ միայն ճիչերու, օգնութեան զուր յոյսերու թշուառ ու ցնորական աղմուկ: Կայ մտքերու, սրտերու, մկաններու, ջիղերու, խօլ ու նախնական ընաղդներու դժոխք, երբ մայրը

կ'ուրանայ իր զաւակը, ամուսինը կը լքէ իր կինը, եղբայրը կ'ատէ իր քոյրը... Ու ամէնքը՝ հաւասարապէս բախտակից՝ անհաւասար չարերով թշնամի են իրարու, զիրար ատող, նախանձող: Հայնոյանքը աւելի բարձր կը հնչէ, քան օգնութեան աղաղակը. ու աղօթքը կը ծեծկուի անէծքի տարափին տակ: Ամէն ոք հրաման ունի, աղերսանք ունի, երա՛զ ունի, ու ոչ ոք հրամանակատար է, գթօտ, օգնական: Խօլ, վայրի բնազդն է միայն որ եղջիւրաւոր ամենի ոգիի մը պէս կ'արչաւէ ձիերու բաշերուն վրայէն, գոմէշներու կնձակներուն տակ, կաղ ու վերաւոր սրունքներուն կպած, կափկափուող ու հայնոյող բերաններէն, բոլոր հոգիները նիզակելով և խոշաւանդելով:

Արդէն Բէնտի Մահուի շառաչուն ակերտուն հասան: Ծուրջը սե ժայտերն են, ցից, սուր ու մռայլ, որոնք կը բարձրանան ու կարծես երկինքի սիրտը կ'ուզեն մխուրդ: Դէմը օձազալար կածանն է, ուրկէ հարիւր հազարներ անցան ու պիտի անցնին... Պիտի անցնին... Բայց ուշացած են ահա, ու վա՛յ ուշացողին: Ու Յարութ իր սայլակին, ազապ աղջիկ քրոջ ու հիւանդ մայրիկին հետ՝ ուշացողներուն մէջ է: Մռայլ կածանն ու նեղլիկ կամուրջը, կարծես երկու խորհրդաւոր դաշնակիցներ անդնդախոր գետին և սեպ սե ժայտերուն, փակած են ճամբան բոլոր ուշացողներուն առջև: Սայլերը իրարու վրայ դիզուած են ու անոնց անիւններուն և ճնշիչ ծանրութեան տակ ճզմուած են կողեր ու ոսկորներ, կիներ, ծերեր, մանկիկներ... Փակած ու խցկած են բոլոր ճամբաները, խաւարած ամէն յոյս...:

Բեռները գետը կը շարտուին: Ի գո՛ւր: Սայլերը կը կօտրուին՝ ճամբայ բանալու յոյսով: Ի դո՛ւր: Մարդիկ իրարու կը պլլուին: Կը ծեծեն, կը ծեծկուին: Տիրականը նորէն հայնոյանքն է, անէծքը, չար, բայց սփոփարար...:

Ու համազարկերու որոտը բլուրներէ ու դաշտերէ անցնելով թե կ'առնէ, կը հասնի ամբողջին: Քիչ մը ևս և արդէն գնդակներ կան, որոնք կ'իյնան բազմութեան մէջ, վէրք մը կը բանան կնոջ մը ազդրին վրայ, ծերունիի մը դանկը կը պայթեցնեն, սարսափի, տապի ու տենդի մէջ կը պահեն բոլորը: Բոլորը...:

Տակաւ գնդակները կը վերածուին կարկուտի տարափի: Ու ոչ մէկ գնդակ աննպատակ կը մնայ այլևս:

Սեպ սե ժայտերուն ու ծերակերուն մէջ քրդական առաջին տասնեակը կը յայտնուի արդէն:

— Ծամբան կտրուած է, ե՛ս դարձէք, կը պոտան տասնեակ մը ձայներ:

Ե՛տ: Հրամանը փրկութիւն կը համարուի, ու ամբոխը գլուխը ետ կը դարձնէ, բայց շարժուելու ճամբայ չի գտներ:

— Եկա՛ն, եկա՛ն, ետեւէ՛ն եկան, ետ մի՛ երթաք, կը կանչեն յուսահատ ձայներ...:

Ու սայլերու անիւններու, կենդանիներու, մարդոց չեղջակոյտեր են միայն, որ պարխապ կը պահեն մռնչող սե ու պղտոր գետին և ցից ու մռայլ ժայտերուն միջև:

Ու բազմաթիւ անանուն հասակներ կը տապալին, կը գլտորին, կ'ոռնան, կարմիր արիւնի մէջ կը թաւալին, վերջին անգամ ամուր կը սեղմեն հարազատ ձեռքեր, հողը կը ճանկոտան, ապա շունչերնին կը փչեն և գիակներու չեղջեր կը դիզեն հոս, հոն, ամէն տեղ...:

Տասնեակ մը գինուպծ գիւղացիներ, քանի մը կամաւորներու հետ կը մազցին ժայտերն ի վեր, կը կոուին, կը կրակեն, կ'իյնան, կը բարձրանան...:

Յարութ հոն է իր կարծիլի, սիրունիկ մօտէլ հրացանով: Սայլակը վաղուց ջախջախուած է հսկայ սայլի մը ծանրութեան տակ: Հազիւ փրկած է մայրիկը ու ձեռքերուն առած, ժայտի մը տակ ցած դրած է, իբրև ապահով կայան: Աշաղիկ հոն է ու աղօթարար Մարիամի մը նման կը հսկէ մօրը քով:

Հիմա պէտք է կոուիլ: Լաւ որ ուրիշներ ալ կան որ կոուիլ գիտեն: Կոի՛ւ: Ամէնէն լաւը կոիւն է նորէն...:

— Փամփուշտ մի՛ խնայէք, հայե՛ր:

Յարութի ձայնն է: Ու Յարութ ակամայ հրամանատար մըն է հիմա:

- Կրակը գէպի ձախ պահէք, ձե՛զ մատաղ:
- Տղա՛յ, այս քարը պահէ՛, կեցցե՛ս...:
- Կրա՛կ, կրա՛կ...:

Բայց համակոծ ողբը դժոխքինն է, որ Բէնտի Մահու կը կոչուի:

Յարութի հայեացքը ակամայ ետ կը նետուի ու իր աչքերը իրական դժոխքն է որ կը տեսնեն:

Արդէն կիրճը, ամբօխին մէջ մտած են հարիւրաւոր քիւրտեր, որոնց սուրերը կը փայլին ու հրացանները կ'որոտան... Անթիլ զիականեր կան և գետը ողողուած է մեռած ու մեռնող զիականերով, կենդանի ու վիրաւոր մարմիններով: Ահա՛ ինք տեսաւ, թէ ի՛նչպէս մայր մը իր զաւակը գրկած գետը նետուեցաւ... Ահա՛ ինք նշմարեց, թէ ի՛նչպէս աղջնակի մը շրջազգեստը կը պատուեն երկու քիւրտեր, ժայռերուն մէջ...

Աստղիկը արդեօք...

Ու Յարութ խելագարի մը պէս ցած նետուեցաւ դէպի սև ժայռերը, հոն, ուր մայրիկն էր և Աստղիկը...

Խելագար այդ թռիչքէն առաջ՝ զգաց որ կը կաղար: Չտեսաւ արիւնը, որ կը վազէր աջ բազուկէն ու թեւը կոտրած ճիւղի մը պէս կը կախուէր ուսէն:

Բայց վազեց, ինկաւ, բարձրացաւ, մինչև որ հասաւ ժայռերուն, հոն, ուր մայրիկն էր...

— Ա՛խ...

Մայրը սառած էր ընդմիջտ... Երրորդ կաթուածը սըրտին էր, մահացու:

Ու մինչ կը փորձէր ծռիլ ու շրթունքները հասցնել մայրիկին, մինչ կ'երազէր մեռնել մօրը արդէն սառած գրկին, մօտիկ, շատ մօտիկ լսեց հարազատ, սոսկալի ճիչը Աստղիկին, որ անհնարին գօտեմարտի մը մէջ մտած էր զոյգ մը հսկայ քիւրտերու հետ, որոնք կը փորձէին կապկպել զայն իրենց սև ձիուն վրայ...

Յարութ փորձեց կանգնել: Չկրցաւ: Փորձեց հրացանը շարժել: Ի գո՛ւր: Ձեռքը չէր շարժեր այլեւս: Ու գլուխը կ'օրօրուէր, կը հակէր գետին, մինչ գետինը շուռ կու գար, կը պատուէր ու կը կանչէր զինք...

Ականջին տակ լսեց ծանօթ բոմբիւն ու ցնցուեցաւ: Կոնակին զգաց ծանր հարուած մը, նախ սուր, կիզիչ, բայց տակաւ մեղկ շփումի մը պէս անդորր ու ցանկալի: Ջերմութեան արտասովոր ալիք մը բարձրացաւ ոտքերէն մինչև մազերը, բռնեց ուղեղը, վերադարձաւ սրտին ու վարարեց բոլոր երակները...

Ու գեղեցիկ գլուխը ինկաւ մօրը ծունկին...

1926 Յուլիս, Փրակա



“ՄԱՍԻՍ», ԳՐԱՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

		Լէվ
1. Ասուր-Նազիր-Աբալ	Կ. ՄԵՀԵԱՆ	10
2. Մեծապատիւ Մուրացիանները	Թ. ՊԱՐՈՆԵԱՆ	30
3. «Մասիս», Տարեգիրք Ա. Տարի	Ա. ՍԵՒԱՆ	100
4. Թանկագին Համբոյր (Կտկերք. 1 արար)		10
5. Գիրուկ Մարդուն Հանոյքները	Ու. ՃՕՆՍԸՆ	15
6. Հռոմի Պապին Զաւակները,	Մ. ԶԷՎԱՔՕ	150
7. Գուլակը (Երգիծավեպ)	ՍԹ. ԳՈՍԹՈՎ	20
8. «Մասիս», Տարեգիրք Բ. Տարի	Ա. ՍԵՒԱՆ	100
9. Հրաժեհներու Պալատը	Մ. ԶԷՎԱՔՕ	150
10. Խելագար Հայուհին	ՏՈՔԹ. ՃԷԼԱԼԵԱՆ	65
11. Մուսա Լեւան 40 Օրերը Ա. Բ. Հատոր ԳՐ. ՎԵՐՅԷԼ		400
12. Ռակասքենի Ասպետը	Մ. ԶԷՎԱՔՕ	150
13. Հին Հայ Բանաստեղծուքիւնը	Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ	30
14. Հայ Եղեռներ	Մ. ՆԵՏԻՄ	20
15. Թարգան	ԷՏԿԱՐ ՌԱՅՍ ՊՈՐՈՒԻ	50
16. Յոյն Լրտես. Գործունէութիւնը	ՊՈԼՍՈՅ ՄԷՉ	20
17. Վիսօփ	ԱՐԹԻՒՐ ՊԷՐՆԷՏ	100
18. Վարդան Մամիկոնեան	ՕՆ. ՄԻԽԹԱՐԵԱՆ	20
19. Սիրոյ սր վեպը	ՕՆ. ՄԻԽԹԱՐԵԱՆ	10
20. Նահանջ	ՕՆ. ՄԻԽԹԱՐԵԱՆ	10

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ 2.50 ԳՐ. ԳՐ.